

ԳԷՕՑ ՖՈՆ ԲԵՐԼԻՇԻՆ ԳԸՆ

Ե Ր Կ Ա Թ Ա Ջ Ե Ռ Ն

Գրեց՝ ԳԷՕԹԷ

Թրգ.՝ ՅԱՎՈՐ-ԳՐԻԳՈՐ

(Շար. տես Բազմաթիւ 1931, էջ 558)

Ե Ա Ք Ս Տ Ն Ա Ո Ւ Զ Ը Ն

Մարիամ, Աւայլիւնքըն

Մարիամ. — Դուք կ'ըսէք թէ զիս կը սիրէք: Ես յօժարութեամբ կը հաւատամ ատոր, եւ կը յուսամ թէ երջանիկ պիտի ըլլամ Ձեզի հետ և զՁեզ ալ պիտի երջանկացնեմ:

Աւայլ. — Ես ուրիշ բան չեմ զգար, միայն զայն՝ թէ ամբողջովին քուկդ եմ (Չանի կ'ողջագուրէ):

Մարիամ. — Կ'ողջացեմ, թող զիս: Մէկ համբոյր թոյլ տուի Ձեզի որպէս գրաւական. բայց ինձ կը թուի որ Դուք տիրանալ կ'ուզէք այն բանին որ Ձերն է միայն քանի մը պայմաններու տակ:

Աւայլ. — Դուք չափազանց խիստ էք, Մարիամ: Անմեզ սէրը ախորժելի է Աստուծոյ և ոչ բնաւ անհաճոյ:

Մարիամ. — Կրնայ ըլլալ. բայց ես չիմուցեցայ անկէ: Ինձի սորվեցուցին թէ փայփայ յանքները շղթաներու կը նմանին, զօրաւոր՝ իրենց ազգակցութեամբ, և թէ օրիորդները, երբ սիրեն, աւելի տկար են քան Աստուծոյ՝ իր խապարակներու կորուստէն վերջ:

Աւայլ. — Ատի Ձեզի ո՞վ սորվեցուց:

Մարիամ. — Իմ մենաստանիս վանամայրը: Մինչեւ տասնըվեց տարեկանիս իր քովն էի, եւ միայն Ձեր քովն է որ կը զգամ այն երջանկութիւնը զոր անոր քով վայելեցի: Նե սիրած էր, եւ կրնար խօսիլ: Զգացումներով զեղուն սիրտ մ'ունէր: Աքանջելի կին մ'էր:

Աւայլ. — Այն ատեն քեզի կը նմանէր (Չեռքէն բռնելով): Ի՞նչպէս պիտի զգամ ինքզինքս, երբ ստիպուիմ քեզ լքել:

Մարիամ. — (Եւ քաշելով ձեռքը) Քիչ մը վշտագին, անշուշտ, որորհետեւ գիտեմ թէ ես

ալ ինչպէս պիտի զգամ ինքզինքս: Բայց դուք պէտք է որ մեկնիք:

Աւայլ. — Այո՛, սիրականս, և կ'ուզեմ: Արովհետեւ գիտեմ թէ ինչպիսի երանութիւն պիտի շահիմ այս զոհողութեամբս: Օրհնեալ ըլլայ եղբայրդ և այն օրը երբ նա եկաւ զիս գերի բռնելու:

Մարիամ. — Իր սիրտը լի էր յոյսերով անոր եւ քեզի համար: Մնաս բարով, ըսաւ մեկնելու ատեն, պիտի շանամ զանի վերստին գըտնել:

Աւայլ. — Գտաւ զանի: Ի՞նչպէս պիտի փափաքէի շանտեսել կալուածներուս ինամատաւրութիւնը եւ անոնց ապահովութիւնը արքունեաց թշուառ կեանքով: Գուն շուտով իմօ պիտի ըլլայիր:

Մարիամ. — Յետաձգումս ալ իր հաճոյքներն ունի:

Աւայլ. — Այդպէս մի՛ ըսեր, Մարիամ. ապա թէ ոչ պիտի հաւատամ թէ դու ինձմէ նուազ կը զգաս: Բայց ես իմ մեղքիս արժանի պատիժն է որ կը քաւեմ, եւ ինչպիսի՞ յոյսեր պիտի ընկերեն ինձի ամէն մէկ քայլիս: Ամբողջապէս քուկդ ըլլալ, ապրիլ միայն բարի անձերու շրջանակներուն մէջ, վայելել հեռու, աշխարհէ մեկուտի, բոլոր հեշտանքը զոր երկու սրտեր իրարու կ'ընձեռեն:

Ի՞նչ է իշխանին շնորհը, ի՞նչ է աշխարհի գովեստը այս պարզ, միակ երանութեան քով: Ես յուսացած եմ եւ տենչացած շատ, բայց այս բաժինը որ ինձի կ'իյնայ՝ գերազանց քան ամէն յոյս եւ տենչանք:

Գէօց կու գայ

Գէօց. — Ձեր զինակիրը նորէն հոս է: Հազի կրնար խօսիլ իր յոգնութեան եւ անսուղորու

թեան պատճառաւ: Տիկինս անոր կերակուր կու տայ: Հասկցածս այս է թէ եպիսկոպոսը չուզեր զինուորն արձկել, թէ պէտք են կայսերական զործակատարներ սահմանուիլ և ժողով մը ուր խնդիրը կարգադրուի: Թող ըլլայ, ինչպէս կ'ուզէք, Աւլբերա, դուք ազատ էք. ես միայն քու ձեռքդ է որ կը խնդրեմ, թէ դուք ապագային նեցուկ պիտի չըլլաք իմ թշնամիներուս, ոչ յայտնի, եւ ոչ ծածուկ կերպով:

Աւայլ. — Ահա, ես Ձեր ձեռքը կը սեղմեմ: Թող այս վայրկեանի բարեկամութիւնն և վստահութիւնը, ըլլայ մեր մէջ անփոփոխ, ինչպէս բնութեան յաւիտեանական օրէնքը: Շնորհեցէք որ միանգամայն սեղմեմ այս ձեռքը (Մարիամի ձեռքը կ'առնէ) եւ այս ազնուական օրիորդին տէր ըլլամ:

Գէօց. — Կրնամ այն ըսել Ձեր տեղը:

Մարիամ. — Եթէ ինձ հետ ըսէք:

Գէօց. — Բախտ մըն է որ մեր փոխադարձ շահը այս անգամ համընթաց է: Գուն ամէնալուբան չունիս: Քու նայուածներդ բաւարար ապացոյց են: Լաւ ուրեմն, Աւայլիւնքըն, ձեռքերդ տուէք, եւ ես կ'ըսեմ. ամէն, եղիցի: Իմ բարեկամս եւ իմ եղբայրս: Շնորհակալ եմ քեզի. քոյր իմ: Գուն կանեփէն աւելի բան մանէլ գիտես: Թե՛լ մ'արձակեցիր որ այս դրախտահաւը կաշկանդեց: Քիչ մը մտահոգ կը տեսնուիս: Ի՞նչ ունիս: Ես ... շատ երջանիկ եմ, և կարծես թէ կ'երագեմ: Ա՛յ: — Հիմա ցնդեցաւ երազս: Այս գիշեր ինձի կը թուէր որ իմ երկաթէ աջ ձեռքս քեզի կու տայի, եւ դուն զիս այնպէս ուժով կը բռնէիր որ ան դաստակէս կ'ելլէր որպէս կոտորած: Զարհուրեցայ եւ արթնցայ: Պէտք էի շարունակել երագել եւ պիտի տեսնէի թէ ինչպէս դուն ինձի նոր կենդանի ձեռք մը պիտի ազուցանէիր: — Հիմա գնա, քու զինակիր և քու ինչքերդ կատարեալ վիճակի մէջ դնելու: Անիծեալ արքունիքը քեզ երկուքէն ալ զրկեց: Պէտք է ամուսինս կանչեմ: Եղիսաբեթ:

Մարիամ. — Եղբայրս ուրախութենէն ինքնիրմէ դուրս ելեր է:

Աւայլ. — Եւ սակայն ես ալ կրնամ իրեն հետ մըցիլ:

Գէօց. — Հեշտալի բնակարան մը պիտի ունենաս:

Մարիամ. — Ֆրանքոնիան օրհնեալ երկիր մըն է:

Աւայլ. — Եւ ես կրնամ ըսել թէ իմ դըրեակս ամէնէն աւելի օրհնեալ եւ հեշտալի երկիրն մէջ կը գտնուի:

Մարիամ. — Ֆրանքոնիան օրհնեալ երկիր մըն է:

Աւայլ. — Եւ ես կրնամ ըսել թէ իմ դըրեակս ամէնէն աւելի օրհնեալ եւ հեշտալի երկիրն մէջ կը գտնուի:

Գէօց. — Դուք կրնաք ըսել, եւ ես կ'ուզեմ հաստատել: Հոս միայն գետն է որ կը հոսի, եւ կամաց կամաց լեռը կը սկսի, մարգերով եւ այգիներով պճնագարդ, եւ Ձեր դղեակով պտակուած, յետոյ գետը յանկարծակի կը շեղի, Ձեր դղեակին ետեւի ժայռին դարձուածքին: Դահլիճին պատուհանները ուղղակի շուրին կը նային, երկաթ մղոններու տեսարան մը:

Եղիսաբեթ կու գայ

Եղիսաբեթ. — Ի՞նչ կ'ընէք:

Գէօց. — Գուն ալ ձեռքդ դիր եւ ըսէ. Աստուած Ձեզ օրհնէ: Հարս ու փեսայ են:

Եղիս. — Այսպէս շուտ ...

Գէօց. — Բայց ո՞չ յանկարծակի:

Եղիս. — Կը մաղթեմ որ զինքը սիրէք միշտ ինչպէս մինչեւ հիմա որ իրեն ցանկացաք իբրեւ ամուսին: Եւ յետոյ՝ այնքան երջանիկ ըլլաք որքան որ սէր ունիք իրեն հանդէպ:

Աւայլ. — Ամէն, եղիցի: Ես այդ տիտղոսով միայն կը տենչամ երջանկութեան:

Գէօց. — Փեսան, սիրելի ամուսինս, փոքրիկ ճանապարհորդութիւն մը պիտի ընէ. որովհետեւ մեծ փոփոխութիւնը իրեն ետեւէն կը քաշէ շատ փոքրերն ալ: Նա նախ կը հեռանայ եպիսկոպոսարանէն, որպէս զի կամաց կամաց պաղէցընէ այն բարեկամութիւնը: Յետոյ իր ստացուածքները կը քաշէ շահախնդիր վարձակաւներու ձեռքէն: Եւ ... եկէք, քոյր, եկուր Եղիսաբեթ, զինքը մինակ թողու՛ք: Իր զինակիրը, անշուշտ իրեն համար գաղտնի յանձնարարութիւններ ունի:

Աւայլ. — Ա՛յ, այնպիսի բան չկայ, զոր չկարենաք գիտնալ:

Գէօց. — Հարկ չկայ: — Ֆրանքոնիա և Սուեիա, հիմա այլեւս հոգեկից դարձաք: Ի՞նչպէս ցոյց պիտի տանք իշխաններուն մեր բռունցքը: (Երէքն ալ կը մեկնին):

Աւայլ. — Աստուած երկնից: Ի՞նչպէս կըրցար, ինձ անարժանիս այսպիսի երջանկութիւն մը շնորհել: Զափազանց է իմ սրտիս համար: Ի՞նչպէս ենթարկուած էի այն ողորմելի մարդերուն որոնց տիրապետել կը կարծէի, իշխանին հայեացքին, շուրջս եղած յարգալից դրուատիկներուն: Գէօց, սիրելի Գէօց, դուն զիս ինձի պարգեւեցիր, եւ դուն, Մարիամ, դուն իմ հոգւոյս փոփոխութիւնը կը գործես: Ես զիս այնքան ազատ կը զգամ պայծառ օդի մը մէջ: Այլեւս չեմ ուզեր Բամբերգը տեսնել. խզել կ'ուզեմ բոլոր ամօթալի կապերը որ զիս ինքնիրմէս կը ստորնացնէին: Սիրտս կ'ընդլայնի,

